

օրերուն մէջ երկայն բարակ ցաւով դէպ 'ի մահը մօտեցած է : Ա' աշուան մութը արդէն չորս դին բռներ է , սակայն իր մանկական հասակովը գեռ կը միմիթարուի , ու ան մթան մէջ իր նորահայսերուն կոտրտած ձառագայթները տեսնելով կը զուարձանայ ու չուզեր մարմնէն բաժնուիլ : Յայտնի է որ ցաւն ու մահը առջի բերան իրեն ծանր երեցած են . բայց հիւանդութեան երկայնութենէն՝ տրտմութեան ուժը կոտրած ըլլալով , մաղձոտութիւն մը եկեր է սրտին . ասով ան խղճալի վիճակին մէջ ալ հանդարտութիւն մը կը զգայ . երեմն երբեմն բոլորովին ալ կը մոռնայ ցաւը , մանաւանդ երբոր հանդարտ գիշեր մը վրայէն անցած ըլլայ , որ առտուն արթնցած ատենը կարծէ թէ գիշերուան քօղին հետ հիւանդութիւնն ալ թողած պիտի ելլէ . բայց յանկարծ նորէն կ'իմանայ ցաւին շոշորդը , կ'իմանայ որ խաբուած է , մահը չդադրիր դուռը զարնելէն , բայց իր փափուկ սիրտը ան խիստ ձայնն ալ հրեշտակի մը հրաւերքի պէս կըլսէ , ու կը սկսի ինքն իրեն գալ ու ըսել . յանէն առաւածօթ , և այլն :

Առաւօտէ առաւօտ լազեկիային պէս իր մահուան վՃիռը կըլսէ , ու անոյշ գանգատ կ'ընէ : Շատ աղէկ կընման ցընէ իր հասակը այգւոյ մը , պարտիզի մը . տարիքին ոյժը , առողջութեան երեցիթը , դեղերը , ցանկալի յօյսերը չորս դին իբրև քարով փշով պատով ամըրցուցած կ'երեան , անոր համար կ'ըսէ . Խնչէ պարտ ելնել այգոյն : Իր մանկութիւնը իր դիմացն է ծաղկած ուռի մը , լեցուն կարաս մը , վարդի ու ծաղկի նման . Բնչպէս ելլէ երթայ առանց անոնց պտղէն՝ գինիէն ու հոտէն վայլելու :

Ա ակայն մահուան հրաւերքը չդադրիր . իրաւ գեղեցիկ է կ'ըսէ այգիդ , յօյսդ շատ է , անցուցած օրերդ երկայն չեն , սակայն քեզի համար վՃիռ տրուած է , Այս էկ ելայս այգոյն : Ա աս կըկնած ձայնին դէմ կենաւ

չըլլար : Խսէ ղՃ պատանի . Ճարն ու յոյսը կը հատնի . ահա ան ձայնը որ առաջ հեռուէն արձագանգի պէս կուգար , հիմա բոլոր անձը կը թնդացընէ . ահա Վարդիէլ կը մօտենայ ... անյօյս սրտին լեզուն մունձ է . աչքերը լոյս չեն տեսներ , արեւ կ'իջնայ : Ահա , կ'ըսէ իր ներքին ձայնը , ալ պէտք է որ ելլեմերթամ , թողում իմ գեղեցիկ , իմ նորատունկ , իմ անուշահոտ այգիս . ալ ժաման հասեր է . ահա Այսէն պհուկէն 'ի մարդույն , յամ է որ ենէն այգոյն :

Կարդացողը վկայէ աս երգին սըր. տաշարժութեանը . իմաստին համեմատ զուրցուածքն ալ անոյշ է , խայթչունի . շարադրութիւնը չհամնիր կաքւուկին երգին . նոյնպէս շէնքն ալ անոր չկըրնար համեմատիլ : Չորրորդէն ինչուան եօթներորդ տները նոյն մէկ իմաստին կրկնութիւն են , որոնց տեղը թէ որ մէկ կամ երկու տուն միայն ըլլար , աւելի կտրուկ կ'ըլլար : Ա երջընթեր տունը առջին ներուն հետ այսպէս կրնայ կապակցիլ , թէ ահա աս զուարթ հասակիս մէջ կ'ելլեմ կ'երթամ աշխարհքէս , որ տեսնողները մեռնելէս վերջն ալ վրաս պիտի խղճան : Կակ վերջին տունը կ'երենայ թէ ետքէն աւելցուցած է . և աւելի այգիէն ելլելէն վերջի վիճակը կը ցուցընէ , անմահութեան այգւոյն սոխակն ու ցօղը վայելլով :

ԲԱՐՈՑԱԿԱՆ

Լուսուծոյ նախական մութիւնը երիրարութեանց մէջ :

Շ ԱՏ զարմանալի ու ցաւալի կը սեպէմ ան մարդիկն որ Լուսուծոյ անբաւ բարիքը վայելլէն 'ի զատ , կը ճանչնան ալ թէ ան բարիքը Լուսուծմէ են , ու վերջը մէկ բնական դժբաղդութիւն մը տեսածնուն պէս Լուսուծոյ գթութիւնն ու իմաստութիւնը կարծես թէ կը մեղադրէն . անանկ որ

ասիկայ աստուածայիննախախնամութեանը չվայլեր կ'ըսեն, և որուն վայլցընելը չեն գիտեր : Առվ, երկրաշարժ, կրակ, ժանտամահ, և այլն, ասոնք Աստուած ինչպէս թող կուտայ կամ կ'ուզէ որ ըլլան, խելք չըհամնիր կ'ըսեն : Ես ալ գիտեմ. բայց աս ալ գիտեմ որ մտքէ վեր եղածը՝ մտքի դէմ չէ, և շատ հեղ մարդ մտքին աչուրները սրբելով՝ չտեսածը կրնայ տեսնել : Ուր էր թէ ես ալ իմ տկար աչքովս ինծի պէս տկարներուն քիչ մը կարենայի օգնել՝ Աստուծոյ արդար նախախնամութիւնը ցուցընելու . բայց ուզելով որ այսպիսիներուն խրատ մը ըլլայ, հեթանոսի մը զուրցուածքը հոս կը թարգմանեմ : Ասելու բան է թէ մէկ քուրմ մը՝ Եւսեբաստէս անունով, ինչպէս կ'արդարացընէ Աստուծոյ նախախնամութիւնը :

“ Տես, ըսաւ Եւսեբաստէս, ինչ պէս աստուածային օրինաց հաստատ հնագանդութեամբ, սա արեւուն լուգարձակ գունտը կը շարժի իր յաւիտենական կարգովը . իր փոփոխմամբը կը բերէ մեզի եղանակներ, և իր կենդանութիւն տուող ճառագայթներովը բուսոց բարակ թելերուն մէջ ալ կը մտնէ : Ոէ, ես այնչափ չեմ սրդողիր արեւը պաշտողներուն վրայ, որչափ անոնց որ արեւուն այսչափ հրաշալի երեսոյթները բանի տեղ չեն դներ . մինակ անոր երենալը բաւական էր մարդուս իր յաւիտենական պատճառը վինտուել կամ մտածել ատալու : ” Կարելի է, պատասխանեց Երոստրատ : որ իմ զուրցածներս քուանկանիդ շատ ծանր կուգան . բայց գիտնաս որ սիրտս մեծ ցաւի մէջ է, ու չեմ գիտեր ինչպէս փարատեմ մտքիս տարակոյսը : Ա ամն զի հիմա երկնքին երեսը, ծովը, բարեբեր դաշտերը, սրտերնիս կը զուարձացընեն ու կը հանգչեցընեն, մտքեր-

1 Աս ան Երոստրատն է որ մեծին Ազեքսանդրի ծնած օքը Եփեսոսի հրաշալի մեհեանը այրեց :

,, նիս ալ կը պառկի թէ անշուշտ մէկ իմաստուն ու բարեկարգ նախա . խնամութիւն մը կայ . բայց երբոր ան ահաւոր արեւուն խաւարմունքը երկինքը կը մէջնցընէ, երբոր մըրիկ . ները կ'առնեն ամպերն ու ծովուն ալիքները իրարու կը խառնեն, անատեն կ'երեւնայ թէ մէկ չար ոգի մը կայ որ աշխարհքիս կառավար . ըութիւնը ձեռքը առեր է : Կայ . ծակէն զարկած մոխիր դարձած հովարէր, ժամանակած մոխիր դարձած հովարէր, ժամանակած մոխիր դարձած հովարէր . վիւր, ժայռերուն վրայ կոսըրտած նաւը, երկրագործին գանգատը աւը ըլլատիկած դաշտերուն համար, ասոնք երբոր կը տեսնենք՝ մտքերնիս անանկ կը բռնուի որ չենք կրնար . Աստուծոյ արդարութիւնը տեսնել : Աւելի կը շփոթիմ՝ երբոր կը տեսնեմ որ մարդաշատ քաղաքներ երկրաշարժով մէկմէկու վրայ փլած՝ անդունդը կը ծածկուին, կամ թէ լեռները որ ներսի կրակէն պատառ պատառ կը ճամբռուտին, կամ ժան . տամահը որ խոտի պէս կը հնձէ ըզմարդիկ . կամ կատաղի գաղանները ու թունաւոր զեռունները որ թըլլանամիի պէս ետենուս կ'իյնան . կամ թէ մարդիկ անդութ գաղաններու պէս ընկերութիւնը ոտքի տակ կ'առնեն բռնութք ու պատերազմներով . կամ թէ անտանելի հիւանդութիւնները վայրկենական կեանքեր . նիս ցաւով կը լեցընեն . կամ մահը որ մէկու մըն ալ չինայելով՝ ամէնն ալ գերեզման կը թափէ . կամ բընութիւնը որ անասուններուն մէկ զմէկ պատռել կուտայ, մարդուած ալ թող կուտայ որ անոնցմէ ուզած ծը առնէ ուտէ . կամ ան կենդանիները որ ինչուան իրենց ձագերը ըուն ալ չինայելով՝ դժոխք փորեր . նին կը լեցընեն : Ո՞ր մէկը ըսեմ . երբոր կը տեսնեմ թիթեղնիկը որ իմ կանթեղիս բոցէն կ'այրի՝ անոր լուսովը զմայլած չորս գին պտըտեր լու ատենը, սիրտս կը կոտրի անոր խեղճութեանը վրայ .. : ” Ավ աշխարհքիս գերագոյն կա-

ուավարը , կանչեց Եւսեբաստէս՝ ձեւ ուուրները երկինք վերցընելով . գթա աս խեղջ՝ մարդկանց խելքին . տես սա մարդը որ խելացի պիտի սեպուեր , քու դիմացդ ինչպէս կոյր ու մոլորած է . Ա երջը դարձաւ անոր ու ըսաւ . “ Դու կը հաւտաս որ մարդիկ առանց պատժոյ չեն կրնար կառավարել երկիրս . կամթէ լսեր կարդացեր ես մեր պատմութիւններուն մէջ՝ թէ մէկ տեղ մը եղած ըլլայ քաղաք մը , ու մէջը ամեննեին պատիժ ըլլայ , և արդարութեամբ ու խաղաղութեամբ ապրին բնակիչները ” :

“ Ու ըսաւ Երոստրատ , և ոչ որ մը յանձն կ'առնեմ կենալ անանկ քաղաք մը , ուր որ սանձ մը չկայ որ մարդկանց կիրքերը արգիլէ ” : —

“ Ուրեմն ինչպէս կրնաս , չտալ լ'ստուծոյ ան իրաւունքը , որ եփորոսներու և արխոններու ալկուտաս , ու նաև պղտիկ քաղաքապետի մը . մանաւանդ որ աս իրաւունքը , այսինքն պատիժ տալը , հարկաւոր կը ճանչնաս մարդկանց անկարգ կիրքերը բռնելու : Լ'ստուած՝ որ չէ թէ ուրիշ աստուածներ , հապա քեզի պէս ողորմելի մարդիկ կը կառավարէ , ինչպէս կ'ուզես որ ըսանեցընէ ան կերպերը՝ որ ամէն օրէնսդիրներ և ամէն ատենուան փորձը՝ արդար և օգտակար սեպեր են : Եայէ ինչ հակառակ մտածութիւն է ըսածդ , որ մարդս արիսպագոսին առջև յանցաւոր կը սեպես , ու երկընքին առջեր անմեղ : Բայց դուն աս նայէ թէ որչափ թեւ թեւ են լ'ստուծոյ պատիժները՝ իր բարեացը հետ համեմատելով : Եայէ ան ահագին ծովուն վրայ , որ անդադար կուգայ կը զարնէ իր եղեքը , ու լ'ստուծոյ մատին չափած սահմանէն անդին ոչ երբէք կ'անցնի . նայէ ան բարձր ժայռերուն գլուխը թանձրացած մէգին ու ամպերուն վրայ , որ սննդարար գետ գառնալով վար կ'իջնան կ'ուռոգեն երկիրս . տես ինչպէս

¹ Նփորուները Սպարտայի . Արխոններն ալ Աթէնքի իշխաններն էին :

կը ծլին կը ծաղկին խոտերը , տունկերն ու ծառերը . անհամար կենդանեաց ցեղերը ծնանելով կ'ածին , բայց կը պահէն միշտ իրենց տեսակը , ձեւ , զոյնը , իրենց բարքը՝ երգը՝ ձայնը : Այս ամէն բաները մէկտեղ մէկ զարմանալի ներդաշնակութիւնը կը ձեւացնեն սրտերնուս մէջ , որ յաւիտենական ու աստուածային ձայն մը կ'ըլլայ : Այ անոր որ ըլլակը աս ձայնը . վասն զի ասիկայ անանկ ճշմարտութիւն մը չէ որ բարակ պատճառներով հասկըցուի , հապա երկնային հաւանութիւն մըն է մտքի , որուն կը վկայէ սրտերնիս ալ . աւելի կ'իմացուի՝ քան թէ խօսքով կրնայ զուրցուիլ . հոգինիս կը շարժէ . աւելի զարմանալի գործքերով խելուընիս կը պառկեցընէ՝ քան թէ ճարտարութքը ու ճարտասանութեամբ . ապշած մըտքերնիս կը հանգչեցընէ , աչուընիս արցունքով կը թրջէ , սրտերնիս զարնել կուտայ ու . . .

“ Ե եզունիս ալ կը փոխէ , կանչեց Երոստրատ՝ խօսքը կտրելով . վասն զի աս մեծ մտածմունքներու մէջ մտքերնիս շփոթած , փուծ՝ տեղը կը ջանայ մարդկային խօսքով բացատրել աստուածային լեզուն ալ ըզիտեր : Լ'յսպիսի բարձր մտածութեց մէջ թողուցէք որ ասկէ ետև Պիթեագորի աշկերտներուն հետեւիմ , որ երկայն ատեն լուռ կենալով իրենց վարպետներուն ըսածը մտիկ կ'ընէին ” :

“ Ոիայն թէ , պատասխանեց մէկալը , աս բանիս մէջ մէկն ալ չհամարձակիր վարպետ ըսուելու . ամէնքս ալ երկընքի աշկերտներն ենք . . .”

“ Եախախնամութեան կարգաւորութեանը գոհ ըլլալու համար մեծ օրինակ է նաև յաջորդ պատմութիւնը , որ հիմակուան երեւելի մատենագիրներէն մէկը կը պատմէ :

ԶՄԵՌ գիշեր մը սաստիկ քամիով ծիւն կուգար . ան միջոցին խեղջ տնակի մը մէջ աղքատ պառաւ մը ու իր

աղջիկը նստած կար կ'ընէին : Պառաւ-
ւին առջելը պղտիկ կրակարան՝ մը
կար, ատեն ատեն իր քաշուած ձե-
ռուը ընելը անոր վրայ կը տաքցընէր .
Ճրագնին ալ հողէ կանթեղ՝ մըն էր
որ պղպղալով հազիւ քիչ մը լսու կու-
տար : Իցիկը յանկարծ գլուխը վեր-
ցուց, խղճալով մը նայեցաւ իր պա-
ռաւ մօրը վրայ, ու անուշութեամբ
ըսաւ անոր . “ Այրիկ, արդեօք
միշտ ասանկ խեղճ կերպով անցեր
է քու կեանքդ : — Որդեակ, ինչ
ըսեմ քեզի, ըսաւ պառաւը . Իս-
տուած տէր է, ամէն բան մեր ա-
զէկութեանը համար կ'ընէ „ : Իս
խօսքիս վրայ քիչ մը լուռ կենալէն
ետքը դարձաւ նորէն ըսաւ . “ Քու
հայրդ երբոր մեռաւ, անանկ մեծ
էր սրտիս կսկիծն որ կարծէի թէ
ալես միխթարութիւն պիտի չգըտ-
նեմ . հիմայ ալ թէ որ հայրդ մեր
աս խեղճութիւնը տեսնէր, յայտնի
է որ սիրտը կտոր կտոր պիտի ըլլար .
ուրեմն Իստուած իրեն բարիք ը-
րաւ որ աս նեղութենէս աղատեց
զինքը „ : Իցիկը ձայն չհանեց,
գլուխը ծուեց, ու սիրտը լեցուած՝ սկը-
սաւ առանց ձայնի արցունք թափել
ձեռքի լաթին վրայ : Այրը դարձաւ
աս ալ ըսաւ իրեն . “ Բայց աս ալ
նայէ, որդեակ, որ Իստուած ինչ
պէս որ ասով հօրդ բարիք ըրաւ,
մեզ ալ ձեռքէ չթողուց . ինչ կը-
պակսի մեզի . փառք Իստուծոյ, ա-
հա ապրուստնիս կը հանենք . որ-
չափ մարդիկ կան որ օրուան հացին
ալ կարօտ են . պէտք է որ քիչով
գոհ ըլլանք, ան քին ալ մեր ձեռ-
քին աշխատանքովը գտնենք . վասն
զի գիտենք թէ Իստուած մարդուս
պատիժ տուած է որ աշխատանքով
Ճարէ իր կերակուրը : Դուն ինձի
մեծ պարգև մըն ես, որ Իստուած
տուեր է ինձի . ալ ինչ իրաւունք
ունիմ գանգըտելու իրեն դէմ „ : Իս
խօսքիս վրայ խեղճ աղջկանը սիրտը

սաստիկ շարժելով, լալով ընկաւ մօ-
րը գիրկը ու ձեռուը ները պագաւ :
Ին ատեն մայրն ալ դողդոջուն ձայ-
նով ըսաւ . “ Որդեակ, երջանկու-
թիւնը շատ հարստութիւն ունե-
նալէ, հապա հաստատուն յոյս ու
սէր ունենալն է . մեր յոյսը ու սէրը
աս անցաւոր աշխարհքիս վրայ պի-
տի չըլլայ : Իստուծմէ վերջը դու
ես իմ ամէն բարիքս աս աշխարհ-
քիս վրայ, որ երազի մը պէս կ'անց-
նի կ'երթայ „ : Իս ըսելով պառաւը
ուրախութեամբ գրկեց իր սիրելի
զաւակը : Ո բան շատ չանցաւ, սուրբ
Ճգնաւորին մէկը տեսիլք տեսաւ որ
ան խեղճ տնակէն երկու հատ փառա-
ւոր հոգիներ ելան, ու հրեշտակնե-
րու բազմութեան հետ ուրախութք
երգելով երկինք թռան :

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԶՈՒՄՐԱԿԱՆ ԴՏՊՈՒԱԽՆԵՐ

Կահարազը հընախադուէ :

Գեղագրու մէկը իրեն իշովը տեղ
մը կ'երթար : Ուեթևոլիկին մէկը
խեղճին հետը իյնալուզելով կը սկսի
ետեէն կանչել . “ Ուր կ'երթաք եր-
կուքնիդ մէկտեղ „ : Գեղացին դար-
ձաւ, “ Իրեքիս համար խոտ փնտու-
լու „ ըսաւ :

Տէկո ճամբերդէ դադասադան :

Գերտսան ագրու մէկը ձմեռ ատեն
Որուստանի գեղերէն մէկուն մէջ
քալելու ատենը, շատ մը շներ ասոր
ետեէն կ'իյնան : Շուտ մը գետին
կը ձուի որ քար մը առնէ ու անոնց
նետէ . տեսնէ որ ամէն քար սառեր է,
փրցընելու Ճար չկայ . “ Իս ինչ անի-
ծած երկիր է, կ'ըսէ, որ քարերը կը
կապեն ու շները կ'արձըկեն „ :